

*Օղոստոսի 17. — Վիճակիս Գեր. Առաջնորդին շքաբերական ողջունագրովը յայտնուեցաւ Հոգեւոր Կառավարութեանց եւ քահանայից եւ բոլոր ժողովրդականաց՝ Վեհափառ Կաթոլիկոսին մինչեւ իսութք էջմիածին անվնաս ժամանելը։ Այն շքաբերականին հետ կարդացուեցաւ յամենայն եկեղեցիս ընդհանուր Հայրապետին օրինութիւնաբեր կոնդակը, որոյ տպագրեալ օրինակները բաժնուեցան ժողովրդոց։*

*Սևակիմքերի Յ. — Օրպազարի ժողովրդեան  
միակամ խնդրանացը համեմատ, տեղւոյն ժամա-  
նակառապէս քահանայագործով Արթանապա-  
տիւ Տէր Ցովիաննէսը Մանորանեանց՝ որոշուե-  
ցաւ նոյն քաղաքին համար հաստատուն քահանայ:*

**Անպետմբերի 5.** — Պաղչէսարայի ժողովրդեան  
խնդրանօքը եւ ճարտարապետին վկայութեամբը՝  
Առաջնորդական Առեանս հիաման տուաւ երեց-  
փոխանի տեղուոյն՝ Պետրոս Աղայի Պօյաշեան,  
որ եկեղեցական գումարէն մինչեւ 300 ըուպիլի  
ծախտէ այն տեղի եկեղեցւոյն վերանորոգութեա-  
նը հիամար :

Հոկտեմբերի 2. — Սրբոյ էջմիածնի Սիւնիողոսը  
հրովարտակաւն որ ի20 օգոստոսի ընդ համա-  
րաւ 1879, հրամայեց, եւ Առաջնորդական Ատե-  
նիս շքաբերական հրամանագրովը յայտնուե-  
ցաւ Հոգեւոր Կառավարութեանց եւ քահանայից,  
եւ նոցա ձեռքովը բոլոր ժողովրդականաց Վե-  
ճակիս որ խստի արգելեալ է ուղղել առ բար-  
ձրագոյն եկեղեցական իշխանաւորս որպիս եւ  
իցէ գրաւոր գանգատանք՝ առանց վաւերական

ստորագրութեան եւ առանց հիմնաւոր ապացոյց-  
ներու, որպէս զի ծայրագոյն իշխանութիւնը կա-  
րողանայ օրինաւոր քննութեամբ լինդրատուին  
Ֆշմարտասիրութիւնը կամ պատուհասելի զրա-  
խօսութիւնը իմանալ, եւ ըստ այնմ ընէ զարժանն  
ըստ օրինաց :

Հոկտեմբերի 5. — Վիճակիս Գեր. Առաջնորդը  
ուղեւորեցաւ ի Պետարապիա, Խրիմու քաղաքներէն  
անցնելով, եւ յետ յայց ելանելոյ եկեղեցեաց եւ  
ժողովրդական դպրոցաց եւ ժողովրդոց կողմանցն  
ամսօրեայ ժամանակով, եւ հոգալոյ ըստ կարի  
իւրաքանչիւր տեղեաց հոգեւորական եւ ուսում-  
նական պիտոյքը՝ դարձաւ իթէոդոսիա Նոյեմբեր-  
ի 13-ին :

Նոյեմբերի 19. — Նախիչեւանի տուքը Թէղոդորոս Եկեղեցւոյ Արժանապատիւ Տէր Գէորգ քահանայն Պետրոսեան՝ Նշանակուեցաւ Ժամանակաւորապէս քահանայագործող Զալթը զեղչ Նախիչեւանի. իսկ փոխանակ նորա որոշուեցաւ առժամանակեայ քահանայագործող իսուը Թէղոդորոս՝ Երկրորդ անդամն Հոգեւոր Կառավարութեան Նախիչեւանի՝ Տէր Պօղոս քահանայն Ստեփանոսեան մինչեւ ցառանձին տնօրէնութիւն Սրբազն Առենապէտին :

Գելքեմբերի 10. — Սըրոյ Եջմիածնի Սիւնհողոս  
սին հրամանաւը որ իւ Հոկտեմբերի Ընդ համա-  
րաւ 1896, արձակեցաւ յեկեղեցական կոչմանէ,  
Վարդանն Տէր Յովիաննէսեան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵԿԱՐԴԱՐՅՈՒԹԻՒՆ ԱԴԱԶԱՌԻՒՆ

3 k u k q k s b o 2      Ø k o q o u b o 3

ՅԱԿԱԳ ՈՒՐԱՎՈՒԽ Ե 29 ՄԱՐՏԻ ՏԱՐԻ ԵԶԱ.

Աշաւնը տեսարան, խելքէ մտքէ դներս  
բաներ, սահմբուկելու երեւոյթ . « Ով սքան-  
չելի եւ տեսիլ աշաւոր, զարարիչն երկնի  
եւ երկրի այսօր տեսաք իխաչին » : — « Տեսեալ  
զէրն իխաչին՝ խաւարեցաւ արեգակն » : —  
Իրաւնչնք ունէր արեւը բռնուելու, եղբարք,  
այսօր՝ այս ժամուս, իրաւունք ունէին քա-  
րերը ճաթելու, գետինը սասանելու, տա-  
ճարին վարագոյրը վերէն իվար պատուելու,  
գերեզմանները բացուելու, մեռելոց ոսկոր-  
ները շարժ ենելով կենդանանալու եւ մէ-  
կուն մէկալին երեւնալու, « Եւ իվեց ժամէ  
աւուրն խաւար կալաւ զամենայն երկիր մին-  
չեւ ցինն ժամ՝ խաւարեցաւ արեգակն, եւ  
վարագոյր տաճարին ցելաւ իվերուստ մին-

չեւ իխոնարհ, երկիր սասանեցաւ, վէմք պատառեցան, եւ գերեզմանք մահու բացան, եւ բազումք մարմինք ննջեցելոց որբոց յարեան, եւ յետ յարութեան նորա մտին ի քաղաքն սուրբ եւ երեւեցան բազմաց »: Իրաւունք ունիմք ուրեմն եւ մեք այսպէս մութու խաւար ձգելու այժմ եկեղեցւոյ մէջ:

Բայց ինչո՞ւ համար: Ի՞նչ պատճառաւ են  
կամ թնջ նշանակութիւն ունին արդեօք այս  
խաւարմանիները, այս սասանութիւնները,  
այս արարածական ընութեան տակնուվրայ  
լինելը, եւ այս մեր տիսուր՝ բայց գեղեցիկ  
արարողութիւնը: Այս հատկցէք, ով հաւա-  
տացեալք. եւ այս թանձրամած խաւարիս  
մէջ մարմնոյ աչօք ընկղմած ատեններդ՝ թող

ամէն մարդ հոգւոյն աչքն ու ականջները աղէկ բանայ ու տեսնէ լսէ թէ ինչեր կզգան ու կքարոզեն իրեն արարածք, եւ ինչեր կը-սէ իրեն իւր խոկ խղճմանքը :

Արեւուն խաւարիլը, քարերուն կոստառուիլը, երկրիս շարժ ելնելը, վարագուրին պատուուիլը, գերեզմաններուն բացուիլը, երկու նշանակութիւն ունէր գլխաւորապէս, երկուքն ալ ուշադրութեան արժանի, ինչպէս որ կըսէն սուրբ վարդապետք : Մէկն էր նիւթական մարդոց նիւթապէս եւ զգալի կերպով վկայութիւն տալ թէ խաչին վրայ մարմնով մեռնողը Աստուած էր, արարիչն բնութեան . «Տեսեալ զծէրն իխաչին՝ խաւարեցաւ արեգակն : Զարարիչն երկնի եւ երկրի այսօր տեսաք իխաչին»: Երկրորդ նըշանակութիւնն էր՝ յանդիմաննել չրէից ապերախտութիւնը, ամբարձութիւնը եւ անողորմ անդթութիւնը : — Արեւը խաւարեցաւ այն ապերախտ ժողովրդեան վրայ որ հասկընան թէ ճշմարիտ եւ յաւիտենական լուսոյն գէմ իրենց աչքը կամաւորապէս փակածներուն համար՝ արժանի չեն իւր լոյսն ալ տեսնելու եւ վայելելու : Քարերը կոստեցան սոսկալի ձայներով որ հասկըցընեն չրէից կեղծաւոր քահանայապեաններուն ու անզգամ գպիրներուն թէ իրենցմէ որքան աւելի կարծր են եղեր նոցա սրտերն որ մինչեւ վերջը իրենց չարութեանը մէջ յամառելով, ու իրենց կատաղի նախանձովը խաչին վրայ արիւնաթաթախ գամուած անմեղ դաւն ալ տեսնելով, փոխանակ կակընալու, ծաղը ըրին ըսելով . «Վահ որ քակէիր ըլտաճարն եւ զերիս աւուրս շինէիր. ապրեցողանձն քո. եթէ որդի ես Աստուծոյ, էջ ի խաչէդ : Զայլս ապրեցոյց, զանձն ոչ կարէ ապրեցուցաննել . Քրիստոադ արքայելի, իջէ այժմ իխաչէդ եւ հաւատացուք դմա : Եթէ յուսացաւ յԱստուած, փրկեսցէ այժմ զգա, եթէ կամի զգա»: Քար կայ, ապաւած կայ աշխարհիս երեսը որ այսպիսի սրտերէն աւելի կարծր լինի : — «Երկիր շարժեցաւ», գետինը գողաց ու սասանեցաւ, որ հասկըցընէ ամբարիշտ չրէից թէ անարժան են իրեն վրայ ողջ մնալու, քալելու, ապրելու, որովհետեւ վերուցին երկրիս երեսէն երկնի եւ երկրի արարիչը, որոյ բոլոր կեանքը աղէկութիւն ու բարերարութիւն էր խեղճերուն, հիւանդներուն ու կարօաեաններուն : — Գերեզմանները բացուեցան որ իմացընեն չրէից՝ թէ արժանի են ողջ ողջ զետինն

անցնելու՝ Կորիսայ, Դաթանայ եւ Արփրոնի պէս, որովհետեւ կանչուը բուտեցին Պիղատոսի առջեւը թէ «Արփւն դորա իվերայ մեր եւ իվերայ որդուց մերոց»: — Տաճարին վարդոյրն ալ վերէն իվար ճղքուեցաւ որ հասկըցընէ այն իրենց տաճարովը պարծեցող կեղծաւոր քահանաներուն թէ ելաւ ձեռքերէն տաճարը, վերցուեցան մավսիսական օրէնքները, փախաւ մարդարէական հոգին, եւ երուաղեմի հիմնայատակ կործանման անգունդը բացուեցաւ, որովհետեւ ազաղակեցին Պիղատոսի առջեւը թէ «Մեք օրէնս ունիմք, եւ ըստ օրինաց մերոց պարտի մեռանել». եւ զՓրկիչն մեր չարչարելով կըսէին . «Մարդարէաց մեզ Քրիստոս, ով է որ Եհարն զքեղ», եւ խաչին վրայ որ տեսան, ծաղը ընելով կըսէին . «Վահ որ քակէիր ըլտաճարն եւ զերիս աւուրս շինէիր»:

Չրէից ահա այս բաներս հասկըցուցին այսօր այն ահաւոր տեսարանները : — Հապամեզի բնչ կհասկըցընէ արդեօք սուրբ եկեղեցին այս խաւարը ձեւացընելով այն օրուան տարեգարձին : Այս է հարկաւոր գիտելիքը, եղբարք . ասո՞ր ուշ գրէք կաղաչէմ:

Ասկից 1860 տարի առաջ պատահած արեւու խաւարման օրինակը ձեւացընելով սուրբ եկեղեցին զմեզ նիւթական խաւարիս մէջ կընկղմէ քիչ մը ժամանակ, որ այս բազմութեան մէջ ամէն մարդ ինքինքը մինակ գըտնելով Քրիստոսի սուրբ խաչին առջեւը, իւր խղճմտանքին հայլիին մէջը նայի ու տեսնէ մտքին լուսովը թէ որքան նման կամ աննման է ինքը իւր օրինակին . որ է Քրիստոս : Եւ յիշաւի . եթէ քրիստոնեան իրեւ Քրիստոսի հետեւող եւ աշակերտ՝ պարտական է Քրիստոսի նման վարք ունենալ, Քրիստոսի աստուածահրաշ կենացը ուրիշ որ կտորներուն մէջ այնչափ առատ եւ մեծամեծ խրատներ կրնայ գտնել իրեն՝ որչափ անոր սուրբ չարչարանացն ու խաչելութեան պատմութեանը մէջ :

Բաց ուրեմն հոգւոյդ աչքը, ով քրիստոնեայ, եւ նայէ քու նախատիս օրինակիդ վրայ :

Զատկի տօնէն առաջ, գիտնալով որ մօտեցաւ իրեն առ Հայր երթարլ, կամեցաւ Փըրկիչն մեր ցուցընել իւր աշակերտաց թէ որչափ կուկէ զանոնք, զմեղ, զմարդիկ . «Յաւածագոյն քան ըզտոնն զատկի գիտաց Յիսուս եթէ փոխելոց է յաշխարհէ աստի առ Հայր . սիրեաց զիւրսն որ յաշխարհի աստ էին, իո-

պառ սիրեաց զնոսաւ։ Եւ այս սէրը իւր անձաւելի խոնարհութեամբը յայտնեց, որով աշակերտներուն ոտքերը լուաց ու սրբեց. յետոյ ըստ նոցա եւ մեղի. «Օրինակ մի ետու ձեզ, զի որպէս ես ձեզ արարի՝ եւ դուք առնիցէք»։ — Հարցուր խվճմանքիդ, ովք քրիստոնեայ, թէ այս օրինակիդ երբ կամ քանի անդամ հետեւած ունիս. Երբ կամ քանի անդամ քրիստոնէական խոնարհութեամբ քեզնէ փարքերուն, խեղճերուն, աղքամներուն, տառապեալներուն՝ ոտքերը լուանալ սրբել, այսինքն պաշտպանել նոցա անմեղութիւնը ընդգէմ զրպարտողաց, լուսաւորել նոցա միտքը բարի խրատով ու խորհրդով, աղատել նոցա գլուխը տղիսութեան՝ աղքատութեան եւ չարութեան փորձանքներէն։ Եւ թէ որ ասոնք չես ըրած, ինչով նման ես դու Քրիստոսի, ինչո՞ն հասկընամ թէ քրիստոնեայ ես։

Զիթենեաց լեռը աղօթքի կենալով՝ աչքին առջեւը թերաւ Քրիստոս իւր քաշելու ըոլով չարչանքները, թուքումուրը, նախատինքը, անտանելի ցաւերը, եւ այնպէս տագնապեցաւ որ արեան քրաինքը ուսուն ուսուն կրվաղէր, մինչեւ գեախնը կթրջէր, ինչպէս որ կըսէ սուրբ Աւետարանը։ Եւ սակայն ինքը «Մատդիւրութեամբ եւս կայր յաջօթս»։ աւելի ջերմեսանդութեամբ կընէր աղօթքը։ Իսկ աղօթքը ինչ էր. «Հայր, եթէ կամիս՝ անցցէ յինէն բաժակս այս. ապա թէ ոչ, արբից զսա. եղիցին կամք քո. ոչ իմ կամք, այլ քոյդ լիցի»։ — Արդեօք քանի հոգի կայ մեր մէջը որ այս կերպով ընէ իւր աղօթքը։ ովք քրիստոնեայք։ Շատ անդամ դուն ալ սիրով եւ ջերմեսանդութեամբ կընես քու աղօթքգ, բայց երբ. երբոր առողջ ես, հանգիստ ես, երբոր գործերգ յաջող կերթան։ Բայց երբոր նեղութեան, հիւանդութեան, փորձանքի մէջ գտնուիս, առաջին ու վերջին խնդիրք այս է որ ազատիս այն նեղութենէն. կարծես թէ ըստադդ այս է միայն Աստուծոյ՝ թէ «Ոչ որպէս դու կամիս, այլ որպէս ես կամիմ»։ ոչ քոյդ կամք, այլ իմս լիցի»։ Եւ դու քրիստոնեայ ես, կամ թէ քրիստոնեայ կըսես այն մարդուն որ իւր մէկ հիւանդը չառողջանալով՝ վերջապէս մեռած լինելուն պատճառաւ, ամիսներով, տարիով, տարիներով կիսովի Սատուծոյ եկեղեցւոյն հետ ու ժամը ուաք չկոխեր։

Քրիստոսի գլխաւոր աշակերտները 12 հոգի միայն էին, անոնք ալ իւր ընարածները.

Եւ այն տասուերկուքին մէկը՝ որում շատ բանի մէջ ուրիշներէն աւելի սէր ցաւցուցեր էր, եւաւ մասնեց զինքը թշնամիներուն ձեռքը. իսկ Քրիստոս ոչ յանդիմանեց զնա եւ ոչ գետինն անցուց, այլ այսչափ միայն ըստ հեղութեամբ թէ «Յուգա, համբուրելով մատնես զմրդի մարդոյ»։ Մըչափ հետու ես օրինակիդ, ովք քրիստոնեայ, երբոր կրղարմանս ու կղայրանս՝ թէ ինչու համար քեզնէ աղէկութիւն տեսած մարդը, կամ թէ աղդականներէդ անդամ մէկը, զքեղ կրամբասէ, կղրպարաէ, կմատնէ։

Մինչդեռ Քրիստոս այն տագնապին մէջ էր, խումբ մը կատաղի սրիկաներ թրերով ու բիրերով՝ ջահերով ու լապաւերներով վրան վաղեցին՝ չարագործ աւաղակ մը բռնելու պէս, կապեցին ձեռքերն ու առին տարին իրենց քահանայապետին առջեւը։ — Աղատամնը քրիստոնեայ, դուն որ միտքդ գրեր ես թէ մարդս աղատ ստեղծուած լինելով՝ ոչ քաղաքական եւ ոչ եկեղեցական կապերու տակ պէտք է լինի՝ արգեօք ինչ նմանութիւն ունիս Քրիստոսի, որ կամաւորապէս կապուեցաւ թշնամիներուն ձեռքը մատնուեցաւ։

Քրիստոս Հրէից քահանայապետին առջեւը կեցած ատենը՝ անոր գոռող ու կեղծաւորական հարցմունքներուն հեղութեամբ պատասխան կուտայ, եւ քահանայապետին ձառայէն ապտակ կընդանի ու կհամբերէ։ — Ուր են արգեօք մեր ատենի իրենց կարծեցեալ պատուոյն վրայ դողդըզացող քրիստոնեաները. նմանութիւն մը կտեսնէն արգեօք իրենց մէջ ու իրենց օրինակին մէջ. մանաւոնդ երբոր կտեսնէն այն նախատինքները, անարգանքները, ծաղրածութիւնները որ Քրիստոս քաշեց քահանայապետին ծառաներէն եւ յետոյ Պիղատոսի սպասաւորներէն։ Քրիստոս փշէ պատկավ կպսակուի, եւ քրիստոնեան փառքի ու մեծութեան ետեւէ հոգի կուտայ. Քրիստոս եղեղէ գաւաղան կընդունի եւ անով կծեծուի, եւ քրիստոնեան իշխանութիւն կինտուէ եւ ուրիշներուն վրայ կձոխանայ. Քրիստոս կթողու Հրեայք պիղծը երբուոլ թքնեն իրեն աստուածային երեսը, եւ քրիստոնեան գովեստի եւ զարդարանքի ետեւէ կլաղէ. Վերջապէս Քրիստոս ծեծ կուտէ ու խաչը ուսն առած սպանուելու կերթայ. Եւ քրիստոնեան խելքը միտքը հանգստութեան զուարձութեան կուտայ, եւ ամէն աեսկ նեղութենէ փախչելու կնայի։

Քրիստոս Բարաբրային պէս աւազակէն ալ ցած կհամարուի, ու երկու աւազակներու մէջաղը կխաչուի որ անոնց հաւասար կարծուի: Քրիստոնեան ինչու համար ինքզինքը ուրիշներէն վեր բռնելու կջանայ ամէն բանի մէջ, եւ ինչու այնքան կվախնայ իրեն ըրհաւանած մարդկանց կարգը դրուելէն:

Քրիստոս Պիղատոսէն Հերովդեսին դրկուեցաւ, եւ Հերովդեսէն ծաղր եղաւ իբրեւ խարեբայ եւ պակասամիտ: Դուն քրիստոնեայ ես՝ երբ խելքդ միտքդ է մեծամեծներու, հարուստներու հաճոյանալ, ամենուն առջեւը ամենէն խելացի երեւնալ, եւ քու խելքդ չեղողին ամէն հակառակութիւն ընել:

Քրիստոս խաչին վրայ կամաւորապէս գամուեցաւ, կախուեցաւ ընդ մէջ երկնի եւ երկի, եւ փրկարդոր սուրբ արինովը «Խուաց զարիեղերս իմեղաց»: Դուն ինչպէս քրիստոնեայ ես որ խաչէ նեղութենէ, հիւանդութենէ աղքատութենէ, բամբասուելէ ու հալածուելէ կիսախչիս, կվախնաս, կզարհուրիս: Քրիստոս խաչին վրայ ալ, այն անտանելի չարչարանացը մէջն ալ չմոռցաւ իւր դռավլից մայրը, իւր սիրելի աշակերտը. զմայրը աշակերտին խնամոցը յանձնեց, եւ զաշակերտը մօրը սիրոյն: Քրիստոնեայ ծընողը, այսպէս կհոգան արդեօք զձեղ ձեր քրիստոնեայ որդիքը՝ նաեւ իրենց նեղութեանը մէջ:

«Ծարաւի եմ» գոչեց Քրիստոս՝ արարիչն գետոց եւ ծովուց եւ քաղցրահամաղբերաց. եւ թշնամիները լեզիով խաւանած քացախ տուին որ խմէ: Հեշտասէր քրիստոնեայ, ինչ նմանութիւն կայ այս քու օրինակիդ մէջ եւ քու մէջդ՝ երբոր անկուշտ ագահութեամբ ուտելու խմելու եւ ամէն աեսակ զեղսութեան ետեւէ կվազես անդադար:

Բայց ես ինչեր կըսեմ, ինչեր կփնտռեմ, ինչեր կապահանջեմ, եւ ինչ տեսակ քրիստոնեաներէ, որպիսի ժամանակ . . . Ասիսս, եւ հազար ափսոս: Այնպիսի մութ ու խաւարժամանակի մը մէջ եմք, եղբարք, որ իրաւունք ունիմք տարակուսելու թէ արդեօք քանի հոգի կայ աշխարհիս երեսն որ Քրիստոսի վարուցը գոնէ քիչ մը նման վարք ունենայ, թէպէտ եւ ամէնքս ալ քրիստոնեայ կըսուիմք: Հասպա ինչ. այնպիսի օրերու հասեր եմք որ այս պէտք է նայիմք թէ արդեօք աւելի Քրիստոսի թշնամիներուն չեմք նմանիր մեր գործովը. արդեօք աւելի նման չեմք Յուգայի՝ քան թէ Յուգաննու աւետա-

րանչին. զՔրիստոս խաչ հանողներուն քան թէ Քրիստոսի եւ Քրիստոսի հետ խաչ ենողներուն: Եւ միթէ Յուգայի գործ չէ մեր ըրածը՝ երբոր կարստական ստրկի համար մեր խղճմտանքը եւ ճշմարտութիւնը եւ ամենայն բարեսպատութիւն ոտքի տակ կառնումք, եւ մեր մեղաց վրայ անդեղջ կենալով՝ յուսահատութեան եւ անձնասպանութեան վտանգի մէջ կալուտիմք:

Միթէ Հրէից քահանայապետներուն գործը չէ մեր ըրածը՝ երբոր կեղծաւորութեամբ եւ սուտ նախանձայուղութեամբ վրէժինդիր կլինիմք ուրիշներուն մանր պակասութիւններուն, եւ մեր մեծամեծ անօրէնութիւնները կամաւ կմունամք:

Միթէ մեք չեմք այն Հրեաներն որ կըկանչուըսեմք շատ անգամ գործով, երբեմն նաեւ խօսքով թէ «Մեք օրէնս ունիմք», եւ ըստ օրինաց մերոց պարտի մեռանել», երբոր մեր հաճոյքը, ևիդը, եւ դատապարտելի սովորութիւնները աւելի վեր կդնեմք՝ քան թէ Աստուծոյ եւ եկեղեցւոյ պատուիրանքն ու օրէնքները, եւ մեր աստուածպաշտութեան եւ բարեպաշտութեան պարտքերը աշխարհական սովորութեանց ու մարդկային նըկատմանց կըսէնք:

Միթէ մեք չեմք շատ անգամ կանչուըսետառապները թէ «Ցարձ իմէնջ, բարձ իմէնջ, եւ հան զգա իխաչ», երբոր քրիստոնէական պարտքերնիս մեր վրայէն մէկդի ձգելէն զատ՝ ձեռքերնէս գար նէ Քրիստոսի սուրբ աւետարանն ալ — մեղայ մեղայ — սուտ կըհանէնիք կամ մէջերնէս կլերցունէինք:

Մեք չեմք աղաղակողները թէ «Զիք մեր թագաւոր բաց իխայսերէ» երբոր մեր վրայ տիրապետող մոլութիւններուն կհպատակիմք՝ արծաթսիրութեան ու ագահութեան, հեշտասիրութեան ու կամապաշտութեան բրոնաւորներուն կծառայեմք, եւ ուրիշ մէք եւ թագաւոր չեմք ուղեր մեր վրայ, եւ ոչ իսկ զՔրիստոս Աստուած:

Միթէ մեք չեմք աղաղակողները այն սոսկալի խօսքերով թէ «Արիւն գորա իվերայ մեր եւ իվերայ որդւոց մերոց», երբոր անարժանութեամբ կմերձենամք իհազորդութիւն մարմնոյ եւ արեանն Քրիստոսի, եւ Պողոս առաքելոյն ըստծին պէս՝ ոտքի տակ կկոխիմք Քրիստոսի սուրբ արիւնը:

Մեք չեմք արդեօք զՔրիստոս խաչ հանողները՝ երբոր կամաւ եւ գիտութեամբ ու չարութեամբ, մեր խղճմտանքին դէմ, մեղի

տկարներուն՝ խեղճերուն՝ աղքատներուն հոգին կհամեմք անդմութեամբ, անիրաւութեամբ ու խստասրութեամբ:

Միթէ մեք չեմք Քրիստոսի Տեառն մերոյ քացախ ու լեզի խըմցընողները մեր անէծքներովը, յիշոցներովը, հայհոյանպներովը. կամ թէ մեք չեմք այն Հրեաներն որ բոլոր այս սարսափելի տեսարանները տեսնելոն ու այս աղիողորմ պատմութիւնները լսելոն ետեւ. շատ շատ մէկ թեթեւ ցաւակցութիւն մը միայն ցուցընելով՝ կդառնամք կերթամք մեր բանին գործին, մեք մեղքին ու մոլութիւններուն. « Բաղիսէին զկուրծս իւրեանց եւ գառնային » :

Եւ եթէ այսպէս է, որպէս եւ է իսկ գըժքաղբաբար, ուրեմն ինչու կզարմանամք որ մեր ատենն ալ կարծես թէ արեւուն զօրքը պակսեր է, ամառը ձմեռուան փոխուեր է, ձմեռը սաստկասառոյց ցրութեան. ինչու կզարմանամք որ գետինը բերք չբերեր, առուտուր չկայ, վաստակ չկայ, ստակ չկայ, յաջողութիւն չկայ: Բնդհակառակն անոր պէտք է զարմանամք որ ինչու համար արեւը մեր գլխուն վրայ բոլորին չխաւարիր. ինչու համար տաճարներն ու եկեղեցիները մեր գլխուն վրայ չեն կործանիր. անոր զարմանամք թէ ինչու համար գետինը մեր ոտքին տակը անդադար չխգողար, չպատուիր, ու տներ՝ գեղեր՝ քաղաքներ մէջի ընակիչներովը կուլ չխար. անոր զարմանամք թէ ինչու համար լեռները մէկմէկու չեն անցնիր, ծալերը լիրեց սահմաններէն գուրս չեն վաղեր՝ նոր նոր ջրհեղեղներ չեն հաներ, կամ թէ երկնքէն կրակ ու ծծումք չթափիր ու հարիւրաւոր հաղարաւոր քաղաքներ մասինը չգարեցներ:

Անոր զարմանամք, քրիստոնեայ եղբարք, ասո՞ր . . . Բայց լսեմք նաեւ խաչելեալ Փրկչին մերոյ սրտառուչ աղաւանքը առ Հայր. « Հայր, թող գոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն » : Լսեմք այս խօսքը, եւ հատկնամք թէ անոր համար է միայն որ աղաւ մնացեր եմք մինչեւ ցայժմ այնպիսի սաստածասաս բարկութեան պատիմներէն:

Իսկ եթէ կվախնամք որ գէթ այսուհետեւ աղաւ մնալու յօյս պէտք չէ ունենամք, ինչ ճար ու ճարակ ունիմք՝ բայց եթէ Քրիստոսի հետ խաչ ելած աջակողմեան աւազակին պէս բոլոր սրտանց աղաղակեմք առ Քրիստոս

ամէն մէկս մեր խաչին վրայէն. « Յիշեա զիս Տէր՝ յորժամ գայցես արքայութեամբ քով. — Մի մոռնար, Տէր իմ Տէր, որ ես ալ քու անունովդ քրիստոնեայ կնքուեր եմ, քու սուրբ արիւնովդ լուսցուեր եմ, քու սպաւական մարմնովդ եւ արեամբդ կերակրուեր եմ, եւ ինչ մեծամեծ մեղքեր ալ որ գործեր եմ. իմ ապերախտութեանս մեծութիւնը եւ քու սիրոյդ անհուն անսահման սաստկութիւնը չգիտանալով ըրեր եմ: Բու ինձի համար ալ առ Հայր. « Հայր, թող գմա, զի ոչ գիտէր զինչ գործէր », եւ իմ վշասցեալ եւ զզացեալ հագիս միսիթարէ այն խօսքով՝ որով աւազակը միսիթարեցիր՝ ըսելով թէ « Այսօր ընդ իս իցես իդրախտին » . . .

Բայց « Իվերայ այսքանեաց յուսահասութեանց եւ ահարկու սրտաբեկութեանց, պակուցանողական սաստկութեանց, սաստածային բարկութեանց » տագնապած ժամանակնիս, ինչպէս կրնամք մոռնալ զորիրամայր սուրբ Կոյսը՝ որ խաչին քովը կեցած արտունք կիթափէր իւր Միածին որդւոյն անտանելի չարչարանքը տեսնելով ու մէկ օգնութիւն մը անոր ընել չկարենալով. « Զօղէր արտօսը ցաւագին Մայր Տեառն որ կայր մերձ առ խաչին » : Ինչ ըստ իրեն Քրիստոս՝ ցուցընելով զՅովհաննէս աւետարանիչը, եւ նորա անունովը զմեզ. « Կին գու, ահա սրդի քո ». — զսա ընդունէ այսուհետեւ աշխարհիս երեսը իմ տեզս քեզի որդի: Եւ Յովհաննու ըստ. « Ահա մայր քո ». — ահա քեզի բարեգութ մայր մը որ իմ մայրս ալ է, եւ իմ առջեւս նորա մէկ խօսքը երկու չլինիր:

Ապա ուրեմն ինա ապաւինիմք, նորա մայրական միջնորդութիւնը բարեխօսութիւնը խնդրեմք մեզի համար, եւ նորա թափած արտօսունքներուն ու միածնին թափած արեանը շնորհիւը մեր մեզաց թողութիւն հայցիմք, մեր բարի գիտաւորութեանց հաստատութիւն, բոլոր մեր մնացեալ կենաց եւ վարուցը ուղղութիւն եւ սրբութիւն, եւ Քրիստոսի Տեառն մերոյ արժանաւոր խաչակցութիւն: Որպէս զի երբար մեր ալ վախճանելու վայրիկեանը գայ համնի, մեք եւս Քրիստոսի Տեառն մերոյ խօսքովն ըսեմք առ Աստուած, « Հայր, իձեսս քո աւանդեմ զհոգի իմ ». եւ իրմէ լսեմք երանաւէտ բարեառ թէ « Այսօր ընդ իս իցես իդրախտին » :